

որ կհամարձակին ըսելու թէ յաւառյական ածականը՝ բաւական որոշող ածական մը չէ, վասն զի մեք եւս նոյն որբոյ կուտառքին քրիստոնեայ ըրած ազգն եմք, կըսեն. մեք եւս նոյն կուտառքին վարդապետութեանցը կհետեւիմք, կըսեն. Բայց մեզի շատ դիսրին է ապացուցանելը թէ անկարելի է որ նոքա ալ նոյն ճշգութեամբ եւ նոյն ընդարձակ նշանակութեամբ յաւառյական կարենան ըստիլ՝ ինչպէս որ բուն Հայը. Վասն զի, — ուրիշ աստուծաբանական խնդիրները մէկդի ճգելով, — մեք այս միայն կըսեմք հռովմէական Հայ եղբարց՝ թէ յաւառյական բառը ոչ երբէք կրնայ յարմարիլ իրենց՝ քանի որ կուտառքի սուրբ Աթոռոյն հետ մատնակցութիւն չունին, քանի որ նորա օրինաւոր յաջորդներուն չեն հպատակիր, եւ քանի որ սրբոյ կուտառքին ըրած վարդապետութիւնը եւ կարդագրութիւնները անխառն չեն պահեր: Այսու ամենայնիւ մեք ալ հարկ չեմք համարիր որ ճշմարիտ Հայ մը ամէն անդամ ինպինքը յաւառյական բառով զատէ. գիտնալով որ լոկ Հայ անունը իրօք կատարելազէս իրեն միայն կապաշաճի, եւ ոչ թէ իրմէրաժնուածներուն:

Բանը այս է որ Հայ եմ ըսող ու պարծեցոլ Հայը՝ ճշմարտապէս Հայու պատուական անուանը արժանի բարբ ու վարբ ունենայ՝ մանաւանդ գաւանանքին կողմանէ: — Ի՞նչ է այս բարբը, եթէ ոչ՝ իւր Հայրենի եկեղեցւոյն անարատ գաւանանքին վրայ անկեղծ ուր եւ անդրգուելի Հաստատութիւն:

Վեր իվերոյ նայողին այնպէս կերեւնայ որ իբր թէ ճշմարիտ Հայը այս խրասուն եւ յորդորանքին կարօտ չէ ամեննեւին. այլ միշտ հաստատուն միշտ ամուր է իւր գաւանանքին վրայ, — երանի թէ այնպէս լինէր. — բայց ոչ ապաքէն քանի մը Հարիւր տարիէ իվեր զանազան պատճառներով ու պատճառներով՝ ոչ ասկաւ Հայեր իրենց Հարազատ եկեղեցին պաղեր հեռացեր ու հռով-

մէտկան եւ յունական եկեղեցեաց յարեր են. եւ ոչ ապաքէն քսան՝ քսանը հինգ տարիէ իվեր նոյնպէս ոչ սակաւ Հայեր իրենց ընկի դաւանանքը թողեր եւ լուսերականաց նորածայն վարդապետութեանը ետեւէ ընկեր են . . . եւ գիտելու արժանի բանն այս է որ մէկը նոյցա եւ սոցա բռնած ընթացքին եւ բանեցուցած լեզուին որ նայի՝ խայան պէտք է հասկընայ թէ գաւանանքի տարբերութիւնը որբան կրնայ պաղեցընել մարդուն սիրութիւր իւր սեպհական ազգէն ու ազգութեանէն. եւ այնուհետեւ չկրնար ըսել թէ Հայը ինչ գաւանանքի տէր ալ լինի՝ կարող է ճշմարիտ Հայ լինել, եւ իւր ազգը ինչպէս որ պէտք է սիրել:

Սասնք ըսելով՝ մեր միտքը այն չէ որ աստուծաբանական վիճաբանութիւն բանամք դաւանանքներու վրայ թէ որբան շիտակ է ազգայինը, եւ որբան ծուռ է անկից հեռացողներունը. — այնպիսի վէճերուն տեղը ամսագրոյս թերթերը չեն: Մեր միտքը այն է միայն որ ցուցընենք թէ Հայկական ազգութեան առաջինը իրար նշան ու պահպանողը՝ իւր լուսաւորչական գաւանանքն է, եւ թէ որպնք որ անկից կխոսորին՝ Հարկաւ նոցա ազգային հոգին եւ ազգասիրութիւնը պակաս պիտի լինի:

Մերա միութիւն եւ անքակտելի միաբանութիւն ըսածդ՝ այն բաներուն մէջ կլինի որ իրարու նման մասնիկներէ ձեւացած են. ինչպէս ջրին երեսը թափուած իւղը, որ որչափ ալ ցրուի տուած, խկոյն կկըծկի կամփոփուի, ու կլոր կլոր ժողվուած՝ ջրէն զառուած կիկնայ: Ասոր պէս պէտք է հասկընամք նաեւ ազգային ճգողութեան օրէնքը:

Ուր որ կատարեալ նմանութիւն կայ, անդէ եւ կատարեալ ուր, անդէ եւ կատարեալ միութիւն եւ միաբանութիւն. եւ ուր որ ուր եւ միաբանութիւն կայ, անդէ անպատճառ ոյժ եւ եռանդ, եւ ամէն բանի մէջ յաւազադիմութիւն:

Ով Հայկայ որդիք,  
Քերդ պարիսպ ունի՞ք.  
— Անիմք մի միայն  
Ամրոց անառիկ. —  
Սուրբ եկեղեցին՝

Երկնածեմ բունիկ,  
Ուր իին ազգութիւն  
Մեր հարց երջանիկ . . . Հ մշտականը ոչ  
Նրնչէ եւ զարթնու . . . Հ մասն պայտապահ  
Հօաշագեղ Փիւնիկ առաջ զան ըսու . . . միշ-